

անձնանուեր ջանքերով յաջողեցաւ այս չափազանց իրատ հրամանը մեղմել, եւ քաղաքին այլեւայլ թաղերը կրնային հետզհետէ ճամբայ ելել: Վերջապէս հրաման ալ եկաւ որ կոնողին էացաւ, յետոց նաեւ բնորդական կարենան հաւալ բայց ամէն “Գրիգորեան”, Հայք պէտք են մեկնիլ: Կը զարմանանք այս արտառոց քաղաքականութեան վրայ՝ որ ազդ մը պատժելու ատեն ալ կրօնական խորութիւններ կ'ընէ: Մարաշցիք կը փափսան թէ Աւստրիա՝ կաթուղիկեց, Գերմանիա՝ բողքականաց համար կը միջնորդէ: Զիարդ եւ իցէ, գիւղերու մէջ մեր աշխատանքն եւ Հայոց մէջ մեր խօստմալից գործը փնտացած է, մինչեւ որ՝ ինչպէս կը յօւսանք՝ անապատի մէջ աւերակները նորէն շինել կարենանք: Տաք կուուով շահուած խաղաղութիւնը հոս ալ նախ նոր բան մը պիտի բերէ: Բաղձանք մը միայն կը մնայ մեղի որ այս առէնին հացարդներուն նոյն որո՞ւ՝ Ամերիկայի մէջ նոր հայրէնին մը քնուելուն-1, Ամերիկա իւր տորմիջն աւելի լաւագոյն չի կրնար գործածել քան այս թշուառները փոխազրելով: — Օգոստոսի կիսուն կի-բէնէ 1800 ընտանիեց մէկ կարաւանը Նաքրագ-Տաղի կրմերուն ճամբան ցարչէնուած իրու է Քրիստու: կարաւանի ընկերացող սովորին ալ միաբնած էն առաջանաց ներ: այլերը կուորուած են, ամբողջ ունեցած չունեցածը կողովատած: նաեւ հանայտ մէրիցուած էն զիւուներէն՝ միայն ամեն-հարիւարը նոյնուով: Երբ կարաւանի մնացորդներն աննկարագրելի թշուառ վիճակի մէջ Մարաշի կողմը հասան, մայն 30 այր յարդ հացած էն: — Ուեսուլէր հիւպատոսին բարեսէր ջանքով նաեւ կ. Պոլսց կենդրոնական վարչութիւնը հրաման տուաւ: Մարաշի մեր Հաստատութեանց մէջ մեր տղոց եւ ամբողջ պաշտօնէից մնալուն, եւ առ այժմ ապահով ենք մեր մարդոց մասին: Մինչեւ այժմ չեինք համարձակած մինչեւ անդամ մը որբերն ետ պահել, որովհետեւ ամէն որ կրնայինք սպասել հրամանի մը՝ որ զանոնք մեզմէ յափշտակէր: Այս պարագայից մէջ մայրերն աւելի կը նախընտրէին իրենց տղաքը քովերինի ունենալ: իւրաքանչիւր տան մէջ կան տակաւին իրը 50 որբեր, եւ գատարի գպրոցի մը մէջ 30 տղաք, որ այլ եւս մէկը չունին, ընդունուելու կը սպասեն: Մեծ թուով ծերեր, հիւանդներ, վիրաւորներ թուուեցան, եւ կը հօգացուին մեր Հիւանդանոցին մէջ: Ինչպէս փոյթ կը տանի թուուրքիա որ նպաստի Ընկերութեան (գերմ. Hilfsbund) գործ չպակած երբեք: Պէտք չենք ձմեռը մաքերնիս բերել, որ հազարաւորներու սովորական պիտի բերէ: Այսպէս ի միջ այլց Հայութ առաջանի առաջարկներէն (Հայարդերական իրենց տեղ թողոււ, կազմակերպել գաղթեցում յԱւորիս) երրորդն եր ՚ Յաջ ու որ առաջանահան կազմէն, (Դritte Gestaltung: Auswanderung, թ. 186): Ուրիշ նմաններ առիթ կը ըստ իւելու:

(Ըստանութիւն)

Հ. Յ. Տ.

ՄԱՑԵՆԱԽՈՍԱԿԱՆ

1. DR. EUGEN FEHRLE: Zur Geschichte der griechischen Geponica, Habilitationsschrift zur Erlangung der Venia legendi der hohen philosophischen Fakultät der Universität Heidelberg, vorgelegt von —, Druck von B. A. Teubner in Leipzig, 1913, S. 42.

Կպաստ մը ու շատ կարեւոր նպաստ մը հիմնական ուսումնասիրութեանը համար Geponicaի, զոր այլքան անտեսուած կը համարի Հեղինակը, մանաւաւանդ հայ, ասորի ու արաբ թարգմանութիւնները, որոնք սակայն աւելի հնագոյն ձեւ ու արժէք ունին քան մեր ունեցած այժման յոյն բնագիրը: Գարձեալ հայ թարգմանութիւնն է որ բաւականաչափ ուսումնասիրուած է. բայց այս ուսումնասիրութիւնները գտրախտաբար հայ լեզուաւ գրուած ըլլալուն՝ բոլորովին անձանօթ ու անմատչելի մնացած են դասական բանասէրներու: որքան հետեւաբար շնորհակալութեամբ պիտի ողջունուէր, կը գրէ գէ բլէ, եթէ հայերը եւրոպական աւելի տարածուած լեզուներով ալ ուսումնասիրելու ձեռնարկէին իրենց գիրք վաստակոցները: Brockelmann այս շօշափած է Byzantinische Zeitschriftի մէջ հայ բնագիրը, որւն մասին արտայայտուած տեսութիւնները սակայն այնքան պատիւ չեն բերեր գերման բանասէրին:

Հայ թարգմանութեան նուիրուած ուսումնասիրութիւններու վրայ յատկապէս ծանրանալով Հեղինակը՝ եւրոպացի մասնագէտներու ուշադրութեան կը յանձնէ հետեւեալ տեղիկութիւնները, զորոնք քաղած է Հ. Ա. Վարդանեանի հետ մշակած թղթակցութիւննէն. “Գիրք վաստակոցէն” (= Geponica) քանի մը հատակոտորներ հրատարակուած են Բաղմակէպի մէջ 1862ին, 64ին եւ 67ին: 1862 (93—95), 1864 (27) եւ 1867 (358). Կոյն թերթին մէջ 1874ին (էջ 321) Սիւքրէ եան ունի “Գիրք վաստակոցնի մասին ուսումնասիրութիւն մը, ուր կ'ուզէ ապացուցանել թէ հայ թարգմանութիւնը 9—11 գարէն յետոյ միայն կատարուած է՝ արաբերէն բնագրէ մը, սերէս Ընորհալիի օրով. իսկ թէ ով է իսկական թարգմանիչը՝ այս մասին կը պակսին որոշ տեղիկութիւններ. 1877ին էր որ լոյս տեսաւ Գրքիս ամբողջական բնագիրը. այս հրատարակութեան հիմը կը կազմէ վիենն. Միիթթ. թ. 281 Զեռագիրը, համեմատուած ուրիշ երկու կ. Պոլիս ընդօրինակուած նոր ձեռագիրներու հետ, որոնք

¹ Հայապատան առանց Հայութ գաղափարն այլ եւս պիտի որոշ կ'երեւար որ լումին անհնարին կը համարուէր նոյն իսկ պատերազմն եւուք մնացորդաց իրենց տեղերը գառնան, ուստի պատիւի գաղափան ներ կը ծնանէին: Գերմ. փաստաթղթերու մէջ մէջ ալ մէկէ առ եւի տեղ նոյնը կ'արտայայտուի: Այսպէս ի միջ այլց Հայութ առաջանի առաջարկներէն (Հայարդերական իրենց տեղ թողոււ, կազմակերպել գաղթեցում յԱւորիս) երրորդն եր ՚ Յաջ ու որ առաջանահան կազմէն, (Դritte Gestaltung: Auswanderung, թ. 186): Ուրիշ նմաններ առիթ կը ըստ իւելու:

թ. 281ին գործածած նախաբնագիրը աչքի առաջ ունեցած լլլալ կը թուին։ Հրատարակիչը Ալիշան հայ բնագիրը 332 գլուխներու կը բաժնէ վենետ։ Միիթ. գրադարանի վերը յիշուած կրկին Զեռագիրներու հետեւելով (հմանէ Տաշեան, Յուցակ, էջ 151 եւ 705)։ Հայ թարգմանութեան տեղոյն ու ժամանակին մասին Brockelmannի տուած տեղեկութիւնները (Byzantinische Zeitschrift, V, 1896, 386ff.) զուրկ են ուեւ է հիմ։ Հայ բանասիրութիւնը միաձայն ընդունած է թէ Գիրք վաստակոց, ի թարգմանիչն է Միիթար Հերացի Միիթարութիւն զերմանցուի ծանօթ հեղենակը (հմանէ Յովեանեան, ՀԱ. 1889, էջ 2, Մէլիք Թէ Վէքէլ, Արեւելք 1900, թ. 6798 եւ Անդրիկեան, Բաղմավէպ 1906, էջ 437)։ Միիթար Հերացի, Էր, սակայն եւ այնպէս կապրէր Կիլիկիա։ Գիրք վաստակոցը թարգմանեց արաբերէնէ Միիթարութիւն զերմանց ի Խմբագրութենէն շատ յառաջ. այս գործը յօրինուած է 1184ին, հետեւաբար Գիրք վաստակոցի թարգմանութեան ժամանակն է 12. դար եւ ինչպէս Մէլիք-Թէ Վէքէլ կը կարծէ 1160էն ետքը (անդ.)։ Brockelmannի դէմ ընդարձակ յօդուած մը տես Սարեան (Բաղմավէպ 1900, 4—7, 52—56)։ Ալիշան եւ Յովեանեան կը կարծեն թէ Հայ թարգմանութիւնը կորսնցուցած է իր նախկին ձեւը (Գիրք վաստակոց, յառաջաբ. ԺԶ եւ ՀԱ. 1889, էջ 22)։ Վիենն. Միիթ. Մատենագարանի մեր վերը յիշատակած Զեռագիրը Գիրք վաստակոցի անձանօթ բառերու մասին ունի լուսաբանական բառացանկ մը (թղ. 100ր—115ա), որուն հեղինակը կը կարծէ Ալիշան՝ Գ. Էորդ Պալաթեցի (Կ. Պոլիս)։ Ալիշան հրատարակեց եւ ամբողջացուց այս բառագանձը (տես Գիրք վաստակոց, 239—263, հման, Տաշեան, անդ, էջ 151)։

Geoponica I, 14 περὶ Χαλάζης. Ագրուխանո՞ գլուխը մանրամանօրէն քննելով եւ նոյնը զուգագիր համեմատութեան դնելով պարիսեան Cod. 2313ի, արաբ. (Ա I, 16, գերմ. Թրգմ. Ruska), Հայ (Գլ. 95, գերմ. Թրգմ. Հ. Ա. Վարդանեան) եւ ասորի (VII, 7, Թրգմ. de Lagarde) թարգմանութիւններու, ինչպէս նաեւ Պալլագիոսի հետ (I, 35), Գէրէլէ կը յանդի որոշ սա եղածացութեան թէ ասորի եւ Հայ բնագիրները ու Պալլագիոս կը հոսին միեւնոյն աղբիրէ, մինչդեռ արաբ. Ա եւ Բ թարգմանութիւնները եւ յօյն Գեօ-

ponicaն միեւնոյն կարգն ու բովանդակութիւնն ունին. առաջին խումբին հիմք կը լլայ հետեւաբար Անատոլիոս (Հմատ. էջ 28). Եւ իշօք ալ հայ թարգմանութեան մէջ յայտնի կը յիշատակուի Այս գիրք Պատմութեան պատմական երկասիրութեան պիտի հետեւի ամբողջական երկասիրութիւն մը Studien zu den griechischen Geoponikern տիտղոսով, որուն մէջ Հայ բնագիրը դարձեալ կարեւոր գիրք մը պիտի գրաւէ։

Հ. Ա. ՎԱՐԴԱՆԵԱՆ

2. FRÉDÉRIC MACLER: La Musique en Arménie. Paris, E. Nourry, 1917, 8°, p. 40.

Բանախոսութիւն մըն է, խօսուած 1917, Յունուար 26ին Պարիսի Ընկերական Բարձրագոյն Ուսմանց Դպրոցին, մէջ։ Հայասէր եւ Հայերէնագէտ բանախօսն կը պարզէ համառօտակնարկով — հիմուած գլխաւորաբար տարիներ յառաջ կոմիտաս վարդապետի հեղինակին հազրդած տեղեկութեանց վրայ, — Հայ ազգային եկեղեցական եւ ժողովրդական երաժշուութեան պատմութիւնն եւ նկարագիրը, սկսեալ հնագոյն հեթանոսական շրջանէն մինչեւ նորագոյն ժամանակները։

Ըստ Մակերի թէեւ Հայկական երաժշուութիւնն կը ցուցնէ իւր վրան միջնին եւ նորագոյն դարերէն օտար ազդեցութիւն, բայց հիմնագոյնն է եւ ինքնուրոյն նկարագիրն զգալի միշտ, արտայայտիչ ժողովրդական հոգեկան զգածմանց։ Ճոխ է ժողովրդական երաժշուութիւնն, բայց քիչ ուսումնասիրուած, ինչպէս այս կոմիտաս վարդապետի քննութիւններէն կը տեսնուի։ Հետաքրքրական է լնդհանուր երաժշտութեան պատմութեան համարնաեւ եկեղեցական երաժշտութիւնը, մանաւանդ երբ ճգուտի հայկական խաղերու նշանակութիւնը, որոնք ըստ երեւութիւն ինքնուրոյն հիման վրայ զարգացած են, խոտորելով յայսմ յօյն եւ լատին ձայնագրութենէն։ Պարիսի թ. 323 Շարակնոցէն, գրուած 1428ին ի Կաֆա, յառաջ կը բերուի երկու նմցշ հայկական խաղագրութեան ձաշակ տալու համար (էջ 39—40)։ Աւելի հետաքրքրական պիտի ըլլար այս տեսակիտով նոյն Մատենագարանի թ. 79 գանձարան-Տաղարանն, գրուած 1241ին ի Դիրազարկ։